

Որսափ զուարթ ու ոգելից է այս յետին զուարճաբանութիւնը յարևար ասքին: « Խօնդացի, ահա յաղթուեցայ » կրնար ըսել Ազգարուիսկար-Եսովպոսի մէջ, կազմակերպողը իւր ծանր ձեռքը խանձր է այդ թեատր երևակայութեան, և կերպով մը ծանրացուցեր, նիշարականացուցեր է, ուստի է տղաքները օդոյ մէջ վերջնող արծիւներու, կողովներու և այլ հանգերձանաց խմբով մը գրեթէ — ստուգութիւն մը, գրեթէ ուսումնական կերպարներ մը տալ վեպին, և այսու իր ուսուցչապետական ծանրութիւնը կը յաշողի կորզել Հա Ֆանթէնի սա բնական խորհրդաժութիւնը. « դուռարակաւատայի գործ »:

Պ. Մայսնէր կ'ըսէ մէ օդոյ մէջ աշտարակ շինելու նոյն այս վկաը Թալմուտի մէջ ալ մուտ գտած է, ուր կրօնական գոյն մ'առած է, հրեայ բարուն մը փառաւորելու համար, Դիցապին անունն է Ռաբբի Յեսուս պէս Քանանիա, Ժամանակակից Ազրիանոս կայսեր: Օր մը երբ կուպաշտ իմաստասիրաց հետ կը վիճաբանէր. « Օդոյ մէջ տուն մը յննէ մեզ, ըսին: Այն տանն կը յաւելու Թալմուտ, « Ելմ՝ (աստուածային բառը) ըստ, օդոյ մէջ բարձրացաւ և երկնից ու երկրիս մէջ առկախ կեցաւ, յետոյ պաղակից. « Աղիս և շաղակի բերէ ինձ »:

Շարայարելի

ԳԱՂԱ. ԱՐԴԻ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹԻՒՆ

ՅՐԱՆՍՈՒԱ ԳՈՐԸ

ՍՈՒՐԻ ՀԱԿՆ ԶՓԸ

Կ ԸՍՈՒԻ թէ աւածի՞ մը մէշ լրաւո գետիմ վրայ՝ Դու նո՞ւ կըսուի զամբիկմ նեծած անցաւ օրիորդն եւ ըսաւ բնակիչներութ.

« Շուտ զիմուեցէք ու եկէք »: Զարդուրած ծերերում հետ քաղաքիմ պաշտօնեայթ պատասխան տրաւ ամոր.

« Աւաղ՝ մեմք խնդմ մարդիկ ենք. digitised by

Սպամնեցին Աթգիացիք մեր լաւագոյն մարտիկ՝ (Յեթ). Երէկ հոս էին տոնքք: Դալպոդի ծիթ արիւթուուշ Մեր որդւոց արիւթերում ուշջ կարմըցուց իր (Արմբակ): Մեմք միայն մըտացիմք ծերերն, որքերն, այրին (Յեթ), ու մեր գիրեզմաննոցը լի է ոոր խաչերով:

Քայց արի ԼոռէԿոցիմ՝ յաղթողակամ Յայուածքով գուշց.

« Եկէք ուրիմը դուք, ծերիր, մամուկմեր »:

Մարդյ յարեց, որում աչքեր կուրցած էին ար- (ցումքէ).

« Աւաղ՝ Թըշմասիմներ առիմ բոլոր մեր գէնքեր, Գաշճյը թուրիմ նետ, և աղեղին նետ Սետերն: Ո՞վ բարի ժամ տ'Արք, քեզի մեմք կ'ուզէմք նե- (անիւլ, Սակայն մեմք չումիմք այլ եւս մեր քով և ոչ մի (զամակ):

Գեռմելը միացուց կոյսր՝ կեցած ծիոյն վրայ,

ու աղօթքն երբ աւարտեց. « Կարծեմ թէ ինձ ցսիր թէ ծեր գերեզմաննոցը խաչերով լցում է:

— Այս:

— Շատ լաւ, երթաւթք զերեզմաննոցը դէպի:

Եւ բոլոր ամրոխը կոյսմ իր ետեւէմ ծրգելով՝ ուր խոզէմ շատ նակատմեր արդէմ էին կար- (մըցած, Քըթեց ներմակ զամբիկմ ու մեռելոց զաշտն եկաւ: Արդ, պարոն սուրբ Միհրայէմ ամոր լըսեց աղօթքիմ՝ Զոր քըթուշ մարտկուհիմ կը մըրմըջէր ցած ծայ- (Յով).

Եւ երբ Բամբաստեան տեղը Բասաւ օրիորդը, Մյմ խաչեր՝ զոր ամհամար զամբաններում նոն (լըրած Հշտապով տրմկած էին երկու կրտրած ծիլգերէ, Սուրերու փոխուեցաւ յաթկարծակի նըրաշրով, որունց երկաթ կըսուածներ կը փայլէմ արեւէտ. Այլակս որ այժ վայրկեմիմ նըրաքածնիւր գերեզ-

(մած, Երկմայիմ Բրամամիմ նետ վիճաբամ համախոն՝ Զէնք մ' ընթայենով, վրէժխնդորութիւն կը հայցէր: Նյմ ատիմ՝ ժամ իր ոսից առջն իմակած քիստութիւն գերեզ-

(մած, Երկմայիմ Բրամամիմ նետ վիճաբամ համախոն՝ Զէնք մ' ընթայենով, վրէժխնդորութիւն կը հայցէր: Նյմ ատիմ՝ ժամ իր ոսից առջն իմակած քիստութիւն գերեզ-

(մած, Երկմայիմ Բրամամիմ նետ վիճաբամ համախոն՝ Զէնք մ' ընթայենով, վրէժխնդորութիւն կը հայցէր: Նյմ ատիմ՝ ժամ իր ոսից առջն իմակած քիստութիւն գերեզ-

(մած, Երկմայիմ Բրամամիմ նետ վիճաբամ համախոն՝ Զէնք մ' ընթայենով, վրէժխնդորութիւն կը հայցէր: Նյմ ատիմ՝ ժամ իր ոսից առջն իմակած քիստութիւն գերեզ-

(մած, Երկմայիմ Բրամամիմ նետ վիճաբամ համախոն՝ Զէնք մ' ընթայենով, վրէժխնդորութիւն կը հայցէր: Նյմ ատիմ՝ ժամ իր ոսից առջն իմակած քիստութիւն գերեզ-

ԶՈՂ ՄԱՅՐԵՐԸ

Ցուլսի վերջը գիւղերը կը սկըսիմ պարզըւիլ: Արդէ՞ շատ ատելէ ի վեր ամսիր կապուտակ, Մօտալուտ փոթորիկ մ' ըսպառմալով յարեւուտք խոնիմ երկարողրիմ խորհուրդ տայիմ հրթծելու: Հութքը, ուրեմն, ահաւսիկ, և քիչ մը հորդ այ-
(գեկութք- Քամզաղմերը կը սըրուիմ, կը պատրաստուիմ կամ
(ողցիթը, Ու բոլոր գիւղացիք, ուրախ զրաւիթ, գումազութ Կիրթամ առոտում կամուի ցորեիմ նոյն համեմիմ: Բոլոր այս աշխատութեամ ժամանակ այդ ջող
(մայրիք Գիւղիմ մէջ, դզութերում առջեւ, միմակ կը մըմաթ, Տամալով արեւում մէջ ու կազմիմ շարեւուու, Համշարտիկ և իրենց ցուպերում վրայ ծեռմամած, Զի ծովմիր է պաշու աշխատութեամ հասակիմ: Կապած երկայն թաշկիմակ մ' ուր մըմարուած
(կամ մարտիր, Երջազգեստ մ' հագած կրտաւ, զըպարկ մը դրած
(մեմ ներմակ, Ամբողջ օրն այսպէս մըմաթ ըըստարամի մը վրայ, Նրջանիկ, գուց առանց մըստաճելու, խօսելու, Ռողենիվ խորհըռողաւոր, համերատ ժըպիտ մ' ա-
(ըրեւու, Որ հեռում Կ'ոսկեզօծէ զամզակատում մ' հիմաս-
(լորց, Նւ հասկեր հասուութըէ՝ զոր հըջեծելու զման որդիք: Քարի՛ պատամերում քացցը ու սիրու՛ ենամակ: Վէսպէր կրակարամիմ շուրջը, երկայն հըսկումներ իրենց շիմ յարմարի: Մեռած է ծեր ամուսիմն, Ու երբ շատ լի ծերանայ մարդ կը մըմայ մին իմասկ: Լուացարանն է եր դըստրիկ, ինսամ այցին է
(գաֆացած: Տըրմէր բամ, և սակայն կ'համակերպին տակաւիմ Ճեռուցին Սըրոյլմերով եթէ արեւը փայիի: Քի յառաջ կը սիրէիմ որդիլ մանկաց որորցները: Սիրու ծեր պառամերում, մա մահաւանդ զիւղն
(մէջ, Կը զարմէ զամզակ և շատ յօժարութեամբ կ'ըսկերէ Որորցին զամանաւոր և համերատիկ շարժումին: Բայց այս փոքրիկները մեծեցին են, այս թըռուութ Առեր են իրենց թըռիւթ, ալ պէտք չութիմ պաշտ-
(ամին, Նւ ահա, իրենց երկորու մամկութեամ մէջ պա-
(առաւութ Աւաշ, այս գերազոյն զըւաթութիւնն ալ չութիւն: Կըրմէր դեր եւս ամունք մամոցը լաւ դարձելէ, Բայց տարիքը ամունք տըգոյն աչաց վրայ բող
(մէ՛ գեգեռ- Նիմար մատուցներին յոգմեր են կոտ մամելէ: Զի մոյն այս մատմերով զոր տըգութեամ տարիինքն, Ամունք շատ անզամ արդէ՞ հարկադրուիր են թաղեն

Սիրելի հանգուցելոց ցուրտ և տրիուր մարմինները՝ իրենց աղէկատով մանուած Սոյթ այս կըտաւով:

Բայց ոչ մըշտատու աղքատութիւնը, ոչ մահ չօտերութ, և ոչ երկ որդւոյթ կամքէ՞ զըրկութիւն: Ոչ սով ու սըզութիւն յիտ խըղմակի հումծքերու: Ոչ դուստրը, նեռու տեղ ապախիմ, որ չի գրեր, Ոչ հազար տառապամբեր՝ որ լալ կու տառ մեղ-
(մօրք Ծածուկ կերպով, գիշեր առեծ, երլուս մամերուն, Ոչ կայծակ երկըմի՞ որ գաշտի գէզք զըրգելէ, Են ոչ այս ամէն որ զեռ անցերոյմ վրայ կը խօսի չոս ներ գերիզմակի մէջը՛ ժամութ պատիմ կից, Ուր կ'իրթամ՝ զըրպոցն եսոք խաղալ խարտիաշ
(մասկնելուր, Են որ ծածէկ, խոտերուն և որդերուն միջին թաւ Մէկէ աւելի փայտէ հաւեր, զոր ժամէմ, Ուիմէ չի յուզեր իրենց զիւցազմակամ, լաւ սըրտիր: Եւ նիմակ, այս տարիիմ մէջ ուր նոգին կը համզէի, Պարծես թէ ամունք ուրիշ բան չնի փափարի, Բայց երթալ ամառ ատեն, կէսօրուած գէմ, ու
(թըստի Տաքուկ արեւում մէջ քարէ տախտի մը վըրայ, Ու զըւարթ հիացմամբ լիցում աչքով մը դիսել կապոյտ, կանաչ զափերն որ կըտիրտամ տըլումի մէջ, Լըսել լըւացարար կամանց երգերն, ու տասին չըրկի լըծուած ծիերն որ կ'իշմեն չուր խըմելու: Մամկակամ իրենց ժըպիտ ու չիջ նակատ գող-
(գողում չամզիստ և պարզութիւն կը մերչըմէմ, ու կարծեն թէ այլ եւըս չնի խորհիր անցած զամաց վիշ-
(տերում, Կը մերեն ամէն բաթի և բաւակամ է իրենց Ռւսեալ մի միայն այս զառամած տարիիմի զիրջացած ըլլալով իրենց վիշտերն երցենին, Կը որպէս կը բերկիր ութաւամահայ հասակիմի՛ Միջ արեւը գիւղացւոց այս զափեմի բարեկամմ: Թրդմ. Հ. Ա. Դ. Ա. Զ. Խ. Ա. Խ. Խ. Խ. Խ.

ԱՆՐԱԿԻՏԱԿԱՆ. — Կը հրատարակէ երկրագրուական, գիտական, թէշիական, անանարուածական, ազգագրական յօրթանենքր: Խոր. Պ. Ղ. Բլուսու: — Գինն է 15 ֆու:

Zayeg H. Polad Rédacteur en chef du Journal HANRAKIDAK chez M. P. Hazarosian, 19 Eskizabtié Bahdjé-Kapou. 19.

STAMBOUL.

ԱՐԱՐԱՏ — և ամսաթիրթ կրօնական, բամաւակամ: — Գիթ է 4 ըուրիք: Հայց: Rédaction de la Revue ARARAT (Russie-Transcaucasie) ETCHMIADZINE (près Valarchapat).